

Դարձեալ, երբ բարեմաղթութիւնը կ'ընենք մեր արժանապատիւ հայրենակցին այս բարձր պաշտօնին համար, պէտք է ուրախակցինք մենք ալ մանաւանդ մտածելով թէ Փրոֆ. Շէրիտանանի յաղթանակը իր պաշտօնի յատկութիւններուն մէջ չէ միայն, այլ հոն մեծ դեր խաղացած են իր անբասիր վարքը, իր բարութիւնն և քաղցրութիւնը:

Երանի թէ իր օրինակը քաջալիբ հանդիսանար իւրաքանչիւրնուս մեր ասպարէզին մէջ և յարուցանէր իրեն նման արժանաւոր հայրենակցինը հայ ազգին մեծագոյն բարւոյն և պարծանքին համար: Կը հրաւիրեմ ձեզ, ուրեմն, ըմպելու մեր սիրելի հայրենակցին կենաց. կեցցէ՛ Փրոֆ. Շէրիտանան, կեցցէ՛ Հայաստան:

(Պահ մը զաղարէ ետք):

Սակայն, ոճբագործութիւն մը պիտի ըլլար ընդդէմ երախտագիտութեան եթէ այս հայրենական ուրախութեան ցոյցին մէջ զանց ընէինք մենք արտայայտելու մեր բոլոր երախտագիտութիւնը ժընեւի քանրոնին և Հանրապետութեան, յատկապէս իր Պետական Խորհուրդին՝ որ արժանապէս զնահատելով մեր պատուարժան հայրենակցին մասնագէտի մեծ ձիրքերը, հանցաւ զանի հանել այն բարձր դիրքին զոր այս երեկոյ կը ստանալմբենք. ուրեմն՝ կեցցէ՛ ժընեւի Հանրապետութիւնն և քանրոնը. կեցցէ՛ իր պատուարժան Պետական Խորհուրդը. կեցցէ՛ Հիւսեփական Դաշնակցութիւնը:

ժընեւ, 1 Նոյ. 1930

Փրոֆ. Յ. Ունեան

ՅՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ս. ՂԱԶԱՐԷՆ

ՍՈՐԲԸ ՂԱԶԱՐԸ ՄԷՋ

Օրը տօն էր խաչվերացի.
Ես ուխտուար, ահա գացի
Ան կզգահեզը, որ Վուրբ Ղազար
Անուս ունի, և Մխիթար
Ո՛հ արդարեւ եղաւ Հայուն,
Երկու հարիւր տարի չ'երտան՝
Անոր զակիրն հայթաթելով
Մտասունդ ճարակ յուով:

* * *

Աղօթքի ժամն արդէն զարկած էր, և տեսայ՝ որ սեւազգեաց՝
Դնուարողոջ խուճք մը զպիր
Համալսփիկ փայլերով՝ ժիր,
Կ'երթար դէպ է Եկեղեցի՝
Աս Տիրամայրն Ատուածածին,
Երեկոյեան աղբարարկու
Մեղեգիներն հոն երգելու:

Այս նորնմայ զասակարգին
Հետեւելով կ'ընթանային՝
Աւետրիկ վարդապետներ,
Երիտասարդ փահաններ,
Որոնք համակ պարածածկուած
Փիլոնի մէջ, ու ձեռնամած՝
Իրենց վեհին Աբբահօր փով
Կը կանգնէին խոտարեւելով:

* * *

Վայրկեանը շատ խորհրդաւոր
Ինձ երեւաց, դիտելով որ՝
Օտարութի երկրի մը մէջ
Հայ կրօնիկ հուրը անէջ
Պահպանուած էր, և մանաւանդ՝
Մեր հոգեգմայլ ու հնաւանդ
Շարականներն անմահական
Կ'երգուէին յար անխափան:

Մըխիթարեան մենաստանին
 Զանգակնեքը կը հընչէին,
 Հնուները տարածելու
 Համար գողցես, երգուած աղու
 Աղօթքներուն ձայնն անուշակ,
 Որ կը թըռչէր այս սիրունակ
 Կզգոյն ծոցէն՝ առ Տէրն Աստուած,
 «Գլխալ Ազգին մեր հալածուած»:

* * *

Մըխիթար մեծ վարդապետին
 Այս չէր իզմը, իզձ բնածին,
 Որուն ի սէր, Նա անձուրաց
 Եղու, ազէ՛, ուխտի գընաց,
 Բընավայրէն մինչեւ Սեւան,
 Ճամբորդելով աներկեանս.
 Զի հոն էր, հոն, խնդրակատար
 Հըրաշագործն Աստուածամայր:

Զէ՛ր որ առջեւն այն պատկերին
 Ինքը ինկաւ Կոյս Մարիամին.
 Բազկատարած և ծնրադիր,
 Արտասուաթոր ու վշտակիր,
 Աղաչելով հայցեց անկէ
 Որ իւր փափարք անուան շտոնէ,
 Յաշդութիւն ան լիսովին
 Շնորհէ իր սուրբ նպատակին:

* * *

Տաճարին մէջ էս ալ կեցած
 Էի, սակայն յափշտակուած
 Բուրբովին Մըխիթարի
 Փարած էի, գործին բարի.
 Կը թուէր ինձ զինքը տեսնալ՝
 Գերեզմանէն վերկենցաղեալ,
 'ի երկրպագու սուրբ սեղանին
 Որ կը պահէ անոր մարմին:

Կ'երազէի՛ գայն յոյժ ուրախ՝
 Թէ ըստեղծածն իւր այս փարախ,
 Պանծացուցած էր իւր անուն
 Իբրը մըտքի մէկ լուսատուն՝
 Արձակելով միշտ անդազար
 Ճառագայթներ կենդանաբար. . .
 Բայց յաղթքը վերջ գտած էր
 Եկեղեցին թողուլ հարկ էր:

* * *

Ի՛նչ կը տեսնամ. . . մուտն արեւի
 Գերահըրաշ հիանալի.
 Արեգակը ճիշտ ոսկեծոյլ՝
 Ըսկաւառակ, ընթացքով ծոյլ,
 Կարծես թէ կանգ առած էր այն
 Հորիզոնին գիծին վրաս.
 Վար կարեկով իր մարմինէն
 Սիւն մը խոշոր, լոկ լուսեղէն,

Որ ծովակին մէջը ցուլակ՝
 Կ'ոսկեզօծէր շորսդին համակ,
 Պայծառութիւն շքեղական,
 Բուրէր տեսին իր եզական:
 Ու կ'ըսէի՛ ի՛նչ գեղեցիկ
 Նմանութիւն ունին այժմիկ,
 Արեգակը և սուրբ Ղազար,
 Որ լոյս սփռեն, լոյս անսպառ. . . :

ՏՈՋԹ. Վ. ԲՈՐԳՈՄԵԱՆ

ՀԱՄԱՌՈՒՄ ԳՐԱԲԵՐՈՒՄ

Այն գիշերը վերջինն էր որ Ս. Ղազարու մե-
 նաստանին մէջ կ'անցընէի: Մ. Թափայելեան
 վարժարանէն հոն զացած էի բարեւելու հայրե-
 ըը ու վաղորդայնին՝ արագադի կանչէն առաջ
 զէպ ի օտար աշխարհ մեկնելու:

Միտիթարեան հայրերը, այն հիւրասիրութեամբ
 որ իրենց յատուկ է, ինծի սենեակ տուած էին
 գիշերելու. սենեակ մը՝ որուն հանդիպակաց իւր-
 բանցքէն սանդուխ մը կ'առաջնորդէր վար՝ զէպ
 ի վանատան տաճարը:

Լուսնակն իր օրօրն հրգած էր արդէն երբ էս
 քուն եղայ: Արշալոյսէն առաջ արթնցայ մար-
 դու մը պէս որ ընդօրոս վեր կը ցատքէ անկող-
 նէն՝ արարեկիջ երագի մը վախէն: Սենեկէս հ-
 լայ. լուսիթին. . . զեռ ամէնքը կը ծնանային:
 Համը լուսիթեան մէջ մտոնցայ բաց պատուհա-
 նին պահ մը շնչելու համար վերջին անգամ՝
 հովիկը որ լճակին զգուանցնելով ժպտուն՝ կու
 զար ճակտիս համբոյր տալու:

Վիրջապէս, չեմ գիտեր ի՛նչ տարօրէն զգացու-
 մէ մը տարուած, զողողջուն անցայ նրբանցքը,
 աստիճաններէն վար իշայ, և հաւ աղօթատունն
 էի: Աստուածամոր պատկերին առջեւ կը հսկեր
 նուիրական ջահ մը, «Իղիցի»ին օրհնէնքին հա-
 մար մշտավառ: